

## Յ. ՔԻՒՐՏԵԱՆ

## Սալատին, Գրիգոր Տղայ եւ Լեւոն Ա.

Պէհա էտ - Տին Ապու էլ - Միհասան ԵռւսուՓ, որ ծանօթ է նաեւ իբր իսր Ռաֆի կամ Իովն Դէմիմ, մականւանեալ Իովն Շէտատա Գատի Հալէպի, որ եղած է Խմամ, Միւսլիմաններու Մեծ Գատի, ժամանակակից եւ մտերիմ Սուլթան ԵռւսուՓ Սալահ էտ - Տինի. (Սալատին) եւ զրած է իխսու շահէկան կենսադրութիւն մը այդ Հայուտանցի Դւին քաղաքէն Քիւրտի որդի, Խաչակրաց ախոյեանին։ Այդ կենսադրութեան մէջ մենք կը հանդիպինք վկայութեանց Գրիգոր Տղայի եւ Լեւոն Ա.-ին՝ Կիլիկիոյ թագաւորին ու Սալատինի յարաբերութեանց մասին, որոնք տարրեր կը ներկայացնեն ցարդ մեղի պատմւածէն։

Նախ ներկայացնեմ այդ վկայութիւնները, որոնց պիտի կցեմ վերլուծումներս։

1) Գլուխ Ժէ.։ «Սուլլանը Սիւրիա կը վերադառնայ»։ 1)

«Իր պարտութենէն վերջ Եգիպտոս դառնալով՝ Սալահ էտ - Տին Հոն մնաց մինչ իր բանակը կը վերակադրէր, երբ, իմանալով Սիւրիոյ ծանր վիճակին մասին՝ վճռեց Հոն վերադառնալ անհաւատոներուն (Քրիստոնեաներուն) գէմ պատերազմելու համար։ Այս ժամանակ զիսպան մը եկաւ Ղըլլը Ասլանէն 2) բանակցելու համար խաղաղութեան եւ դաշնակցութեան դաշնագրի մը համար իր հետ, եւ Հայերէն դանդատելու։ Ան անմիջապէս վճռեց արշաւել Իովն Լեւոնի (Ibn Laon) Երկիրը եւ օգնել Ղըլլը Ասլանի։ Երբ ան Գարահիսար 3) հասաւ, Հոն բանակցաւ եւ Հալէպէն եկող ուժերուն հետ կրցաւ կապակցիւ, որոնք զրկւած էին ինքինքնին անոր հրամանին տակ դնելու։ Արդարեւ, Հալէպի հետ կնքւած դաշնագրութեան պայման-

1) The Life of Saladin (1137 - 1193), London, 1897.

2) Իզ էտ - Տին Ղըլլը Ասլան Բ. Ռումի Սելջուկ Սուլդանը, որուն մայրաքանակն էր Խլոնիա (Գոնիա), որ իր երկիրը ընդարձակելէ վերջ, 1188-ին իր երկիրները իր տասը որդւոց մէջ բաժնեց ու զահէն հրաժարեցաւ։

3) Ընդարձակ հովիս մը Հալէպէն հիւսիս։

ներէն մին էր որ իրեն պէտք է հայթայթւի զօրք, եթէ երբ եւիցէ ատեն անոնց պէտք ունենայ արշաւանքի համար։ Այս զօրամասը իրեն միացաւ Նահր էլ - Ազրագի 4) գետեզերքներուն վրա, որ կը հոսի Պէհնէսախ եւ Հիսն Մանսուրի միջեւ։ Անցնելով այս զետը՝ ան յառաջացաւ դէպի Նահր էլ - Ասոււատ 5), որ կը կազմէ իպն Լեւոնի Երկրին սահմանները, ուր ան գրաւեց բերգը 6) (Հայերէն), եւ հիմնայատակ աւերեց։ Ասկէ վերջ թշնամին որոշ թիւով զերիներ յանձնեց իրեն իրք գին խաղաղութեան, որուն վրա Սուլթանը որոշեց քաշւիլ»։ (Էջ 77 - 78)

Հսու յիշւած իպն Լեւոնը Ռուբէն Բ. իշխանն է, տէր Կիլիկիոյ եւ թռու Լեւոն Ա.-ին՝ Հայակիլիկիոյ իշխանին (1129 - 1137)։ Ռուբէն Բ. գահակալեց 1175 - 1186։ Սալատինի այս արշաւանքին մասին մեր պատմչաց քով կը պակսի ծանօթութիւնն, իսկ Պէհա էտ - Տինի ծանօթութիւնը բաւարար ըըլլալէ զատ պակասաւոր ալ է, այսուհանդերձ որոշ է որ 1180-ին քիչ առաջ կատարած են այս դէպքերը, ըստ որոնց Հայք կը պարտւին Սալատինէն ու բերդ մը կորսընցնելէ վերջ կը հաշտուին Սալատինի հետ կարգ մը մահմետական դերիներ վերագրածներով։ Վկայութիւնը ցոյց կուտայ որ Հայակիլիկիոյ արեւելեան հարաւային սահմանն էր Գարս Սու (Սեւ Զուր), որ Եփրատին կիլիկեան մէկ ճիւղն է։ Պէհա էտ - Տին կըլլայ միակ վկայողը Սալատինի ի Հայակիլիկիս կատարած այս առաջին եւ ցարդ անձանօթ մնացած արշաւանքին։

2) Պէհա էտ - Տին կը գրէ որ 1187-ին Մարտ ամսոյն Սալատին կը վճոէ յարձակիլ էլ - Քէրաքի վրա։ «Հալէպէն եկող բանակը յապաղեցաւ ժամանակի՝ մը համար, որովհետեւ անոնք Հայաստանի (Կիլիկիոյ) մէջ եղող Ֆրանկները կը նկատէին, որ Երկիրն էր իպն Լեւոնի»։ (Էջ 108)

Հսու յիշւած իպն Լեւոնը Լեւոն իշխան Կիլիկիոյ Բ.-ն է կամ իրը թաղաւոր ճանչցւած Ա.-ինը, որ իրը իշխանապետ զահ բարձրացաւ իր եղբօր Ռուբէն Բ.-ի տեղ 1186-ին եւ մինչեւ 1196 իշխանապետ ըլլալէ վերջ, թաղաւոր եղաւ Գերմանիոյ կայսեր չնորհիւ ու թաղաւորեց մինչեւ 1219։ 1187-ին, արդարեւ, Հայ - Լատին գործակցական շրջան մըն էր Հայակիլիկեան քաղաքական կեանքին մէջ։

4) Ծանօթ է իրը Կէօֆ Սու, կամ Կապյայ Գևոտ, Եփրատի մէկ նիւղը։

5) Ծանօթ է իրը Գարս Սու, Սեւ Զուր, որ կը հոսի Կեավուր Տաղի եւ Քուրդ Տաղի միջեւ դէպի Անտիոքի Լինը։

6) Անունը բնազրին մէջ չէ գրւած։

3) Պէհա էտ - Տին պատմելով Գերմաններուն խաչակրական արշաւանքին մասին, որուն գլուխն էր ֆրէտէրիք Պարպարոսա (Շիկամորուս)՝ կը վկայէ, որ Ղըլլը Ասլան երեւութական ընդդիմութիւն մը միայն ցոյց տւաւ Գերմաններուն, թէ նոյն իսկ սրտանց համակիր էր անոնց եւ զանոնք իր երկիրներուն մէջէն առաջնորդեց «Իպն Լեւոնի պետութեան մէջ»: Գերմանները [կենթարկւին մէծ նեղութեան եւ գծւարութեանց եւ հուսկ «Անոնք այս տառապազին վիճակին մէջ յառաջացան, մինչեւ որ հասան թարսուս կոչւած քաղաք մը այն ատեն անոնք հոն կանդ առին գետեղերքին վրա եւ սլատրաստեցան անցնիլ (գետը): Թագաւորը (Շիկամորուս), որ սակայն կայսր էր: — Յ. Ք.) վճռեց լողալով հանդիպակաց կողմը անցնիլ, եւ, թէեւ ջուրը շատ պաղ էր, ան մէջը ցատկեց՝ իր տարած յոդնութիւններէն եւ մտատանջութիւններէն արդէն սպառած: Արդիւնքը այն եղաւ, որ ան հիւանդացաւ եւ հուսկ մեռաւ: Երբ զգաց իր վիճակին լրջութիւնը, ան իր հեղինակութիւնը յանձնեց իր որդւոյն, որ իրեն կը հետեւէր այդ արշաւանքին: Իր մահւընէն վերջ, իր սոսորադասները որոշեցին իր մարմինը մխրճել քացախի մէջ, եւ իր ոսկորները արկղի մը մէջ երուսաղէմ տանիլ, որպէսզի հոն թաղել կարենան: Իր տեղը հաստատեցաւ իր որդին, հակառակ դոյզն ինչ զիմաղրութեան, որովհետեւ իր սպաններէն մէծ մասը կը հակէին առերէց որդին թագաւորին, որ իր հօրը յաջորդեց իր պետութեան մէջ, սակայն, կրտսեր որդին տեղւոյն վրա գանւելով, ստացաւ բանակին հրամանատարութիւնը: Գիտնալով անոնց ենթարկւած յեղաշըրջումները եւ սովին ու մահւան կատարած նախճիրները անոնց շարքերուն մէջ թագաւորին մահւընէն վերջ՝ իպն Լեւոն ետ կեցաւ եւ անոնց չմասնակցեցաւ, նախ, որովհետեւ չէր կրնար ըսել թէ կացութիւնը ինչ զարձւածք պիտի առնէր, երկրորդ՝ անոնք Ֆրանկներ էին, մինչ ինքը Հայ մը: Որով ան ինքինքը փակեց բերդերէն մէկուն մէջ, անոնց ճամբուն վրա չըլլալու համար»: (Էջ 183 - 4)

Պէհա էտ - Տինի վերի վկայութիւնը հետաքրքրական է քանի մը տեսակէտով: Նախ՝ հոս ներկայացւած իպն Լեւոնը Լեւոն Բ. Կիլիկիոյ իշխանապետը կամ Ա.-ին թագաւորն է: Վկայութեան համաձայն, թարսուս Հայակիլիկիա էր, եւ կըլլայ առաջին հանդրւանը յոգնարեկ Գերմաններուն: Այս գէտքերը կը կատարւին 1190-ին:

Արաբ պատմիչին համաձայն, Ղըլլը Ասլան կընդդիմանայ Շիկամորուսին, մինչ ուրիշներ պատմական տւեալներէ կը հետեւցնեն, որ Ղըլլը Ասլան Շիկամորուսի դէմ պայքարեցաւ եւ անոր ընդդիմացաւ: Օրինակ, Օրմանեան իր «Աղդապատում»-ին մէջ (Էջ 1488)

որոշ ընդունած է թէ Շիկամորուսի դէմ «Իկոնիոյ սուլուսան Գլուխաս-  
լանի զինեալ գիմագրութիւն» եղած է։ Սակայն, Օրմանեան անդ  
քանի մը տող վերը Վազդանէն առնելով կըսէ, թէ Լեւոն «ընդ հար-  
կաւ արար զՆիմասլան սուլուսան» , բան մը որ եթէ չփառակ է, այն  
առեն կարելի չէ որ քանի մը տող վերջ «ընդ հարկաւ» եղած Սուլ-  
թանը պատերազմի ընդդիմ Լեւոնի գաշնակցած գերման խաչակիր-  
ներուն։ Բայ իս, Պէհա էտ - Տին աւելի հաւանական է ժամանակա-  
կից ըլլալով, մանաւանդ կը համաձայնի Վարդանի հետ ալ։ Ուստի  
կեղրակացնեմ որ Լեւոն կրցած էր Ղըլը Ասլանը եւ իրեն համախոռ  
վաչկատուն Թուրքմէնները կերպով մը ստիպել ճանչնալ իր հեղի-  
նակութիւնը որոշ սահմաններու մէջ, թէեւ չեմ կարծեր, որ Ղըլը  
Ասլանը Լեւոնին «ընդ հարկաւ» եղած ըլլայ։ Որոշ է նաեւ որ Պէհա  
էտ - Տին Լեւոնը աւելի վստահելի կը դտնէ Ղըլը Ասլանէն։ Նոյն  
իսկ իր ըսելու ձեւը կասկածիլ կուտայ որ Արաբներուն համար դոնէ  
իր ժամանակ Հայ ըլլալը Ֆրանկ ըլլալէն աւելի նախընտրելի եւ յար-  
գելի էր, եւ երկուքին մէջ՝ հակառակ նոյն կրօնքին տարբեր հաս-  
ւածներէն ըլլալուն՝ տարբերութիւնը Արաբներուն համար նշանա-  
կելի էր։

Դարձեալ, հակառակ Օրմանեանի վերլուծման, կերեւայ թէ՝  
դոնէ Պէհա էտ - Տինի վկայութեանց համաձայն՝ Լեւոն լիասիրու-  
եւ կոյր զկոյրեան նւիրմամբ չէ որ կը մասնակցի նորահաս խաչա-  
կիրներուն։ Հայ պատմիչներն ալ միայն կը յիշեն Լեւոնէն Կայսեր  
(Շիկամորուս) զրկւած զանազան պատրիարքութեանց մասին, մինչ  
Լեւոն ոչ մէկ կերպով կածապարէր անոր ներկայանալ։ Ներսէս Լամ-  
բրոնացին, որ Լեւոնի զեսպանութեանց մէկուն գլուխն էր, Մարա-  
շի մօտ Թուրքմէն աւազակներէ կողոպտեցաւ, սակայն ուրիշ գես-  
շի մասնութիւններ վերջասէս ներկայացան կայսեր, որ ոչ թէ Լեւոնին,  
այլ Գրիգոր Պ. Տղայ Կաթուղիկոսին զրեց Հայոց թագաւորութիւն  
խոստանալով, հաւանաբար, զղոյշ Լեւոնը վերջնականապէս իրեն  
շոհելու համար։

Կայսեր մահէը Պէհա էտ - Տինի պատմածին պէս չի պատմւիր  
այլուր։ Օրինակ, Ժառ Տը Վիլդի խաչակրաց ժամանակադիրը կը  
վկայէ, թէ Սելևկիայէն անցնող Կալիկաղնոս գետին մէջ կը խեղ-  
դւէր, Զամչեան կաւելցնէ որ « (Կայսրը) ծերութեամբն ոչ կարաց  
ընդդէմ կեալ յորձանացն, եւ հեղձաւ»։

Կայսեր մահւընէն վերջ ալ Պէհա էտ - Տին կը շաբունակէ Լեւոնի  
զղոյշ վերաբերմունքը պատմել հանդէպ կայսրորդւոյն։ Նոյն իսկ  
հրասպարակէն բոլորովին կը քաշւի եւ Հայ բերդի մը մէջ ձեռնապահ

առանձնութիւն մը կը պահէ, մինչեւ որ վստահ չեղաւ իրադարձութեանց հաւանական ելքին։ Խաչակիր պատմիչները գլխովին կը տարբերին արար պատմիչն։ վերջինս կրնայ ըլլալ որ Թրանկներու դէմ իր հակակրութենէն մղեալ ջանայ նոյն իսկ Հայերը Թրանկներուն ընդդէմ ցոյց տալ։

4) Յաջորդ գլուխը, ըստ իս, Պէհա էտ - Տինի վկայութեանց Հայոց մասին եղածներուն կարեւորագոյնն է։ Գլուխ ՀԱ.։ «Հայոց Կաթուղիկոսէն ստացւած նամակի մը պարունակութիւնը»։

«Նոյն ատեն Սուլդանը ստացած էր նամակ մը Կաթուղիկոսէն, այսինքն Հայոց գլխաւորէն, որ տէրն էր Գալադ էր - Ռումի (Հոռմկայ)՝ Եփրատի գետեղերքին բերդ մը։ Հետեւեալը թարգմանութիւնն է նամակին։ «Ամենայարդալից լաւագոյն ցանկութիւններով Կաթուղիկոսը կը զբկէ հետեւեալ մանրամասնութիւնները իրը ծանօթութիւն մեր տիրոջ եւ իշխանին, քաջակորավ Սուլդանին, որ միացուցած է հաւատացեալները, որ վեր կը բռնէ արդարութեան եւ ողորմասիրութեան գրօշը, որ աշխարհի բարզաւաճումն (Սալահ) եւ հաւատքն (էտ - Տին) է, Սուլդան իսլամաց եւ մուսլիմանաց (ուղղափառից), տար Աստւած Երկար բարդաւաճում իրեն, մեծացնէ իր փառքը, պահպանէ իր կեանքը, ընդմիշտ հաստատէ զինքը բարերախաւութեան մէջ եւ հասցնէ զինքը իր բոլոր ցանկութեանց ստհմանը։ Ես կը զբեմ իմ մասին Գերմաններու թագաւորին եւ այն բաներուն մասին, որ իր երեւալին ի վեր կատարած է։ Երբ ան իր պետութիւնը թողուց, բանադատեց Հունկարիայէն անցնիլ եւ ստիպեց անոնց թագաւորը ճանչնալ իր զերագոյնութիւնը։ Անկէ բոնութեամբ խեց յարմար տեսածին չափ մարդ եւ դրամ, յետոյ մտաւ Յոյներու գլխաւորին երկիրը, առաւ եւ կողոպտեց անոր քաղաքներէն մէկ քանին, եւ բնակիչները վտարելէ ետք, հոն հաստատեց ինքինքը։ Ան ստիպեց Յունաց թագաւորը (Իսահակ Անկելոս) գալ եւ իրեն հնագանդիլ։ Թագաւորին որդին եւ եղբայրները պատանդ առաւ, ինչպէս նաև իշխանին ամենամտերիմ բարեկամներէն քառասուն հոգի։ Ան անկէ առաւ նաև յիսուն կենդինար ոսկի եւ նոյնքան մըն ալ արծաթ, ինչպէս նաև մետաքսեղէն՝ ահագին արժէքով։ Ան զբաւեց անոր բոլոր նաւերը իր բանակը փոխադրելու համար ծովեզերքէն (Հելլեսպոնտոսի), բերելով պատանդները իրեն հետ եւ պահելով զանոնք մինչեւ որ Դըլլը Ասլանի երկիրը մտաւ։ Ան շարունակեց իր յառաջիացումը, եւ երեք օր Առուած Թիւրքմէնները իրեն հետ պահեցին բարեկամական յարաբերութիւն՝ իրեն հայթայթելով ոչխար, հորթ, ձի եւ ուրիշ կարիքներ։ Յետոյ անոնք առիթ գտան անոր վրան յար-

ձակելու, եւ զօրքերը ամէն կողմէն եկան եւ միացուցին իրենց ուժերը, այն ատեն անոնք ինկան թագաւորին (կայսեր) վրա եւ երեք օր անոր յառաջխաղացման առկախեցան: Երբ ան Իկոնիոյ (Գոնիա) մօտեցաւ, Ղըլլը Ասլանի որդի Քոթպէ էտ - Տին, հաւաքեց իր ուժերը եւ անոր դէմ յառաջացաւ: Մեծ պատերազմ մը տեղի ունեցաւ, որուն մէջ թագաւորը՝ իշխանը (Քոթպէ էտ - Տին) գերի բռնեց եւ բոլորովին փախստեան մատնեց Իկոնիոյ բանակը: Յետոյ յառաջացաւ, մինչեւ որ քաղաքը տեսաւ: Միւսլիմանները մեծ թիւով դուրս եկան իրեն դիմագրելու համար, սակայն ան զանոնք ետ մզեց եւ ուժով քաղաք մտաւ, ուր մեծ թիւով Միւսլիմաններ եւ Պարսիկներ ջարդեց՝ հոն մնալով հինգ օր: Ղըլլը Ասլան խաղաղութիւն խնդրեց, որ թագաւորը չնորհեց եւ անկէ ստացաւ քսան պատանդներ երկրին աղնաւականներէն: Երբ վերստին ճամբայ ելաւ, ան հետեւցաւ Ղըլլը Ասլանի խորհուրդին եւ թարսուս էլ - Միսիսա (Մսիս, հին Մոփսեսթիա) ի ճամբան բռնել տւաւ. սակայն, այդ երկիրը մտնելէ առաջ պատղամաւոր մը զրկեց Լեւոն Բ.-ի, իրմէ առաջ նամակով մը յայտարարելով իր ով ըլլալը եւ ինչ ընել ուղելը եւ նոյն ատեն հաշետւութիւն մը տւաւ իր ճամբուն վրա դէպի հոն պատահած բաներուն մասին՝ ծանուցանելով, որ վճռած է իրենց երկիրներուն մէջէն անցնիլ, եթէ ոչ իրը բարեկամ, ապա իրը թշնամի: Ասիկա առիթ տւաւ. որ Հեթումը, մէմլուք (հպատակ, ծառայ) անցքը թոյալաւող հրահանդերով, որ թագաւորէն պահանջւած էր, անոր զրկւի: Այս պաշտօնեան՝ ընկերացւած քանի մը բարձրաստիճան անձերու հետ՝ կը իրէր թագաւորին նամակին պատասխանը: Ըստ իրենց տրւած հրահանդներուն, անոնք պիտի ջանային համոզել թագաւորը, որ ետ զառնայ Ղըլլը Ասլանի երկիրը:

Երբ անոնք մեծ թագաւորէն ընդունեցան եւ անոր ներկայութեան թերւեցան, պատասխանը անոր ձեռքը յանձնեցին՝ նոյն ատեն իրեն ծանուցանելով, որ իրենց գեսպանութեան գլխաւոր նպատակը դինքը համոզելն է, որ վերագանան: Անդ թագաւորը ի մի հաւաքեց բոլոր իր զօրքերը եւ զիրք բռնեց զետեղերքին: Ուտելէ եւ պատկելէ վերջ, ան ցանկացաւ զով ջուրի մէջ լոգանք առնել, ինչ որ ըրաւ: Սակայն, Աստուծոյ կարգադրութեամբ, երբ ջուրէն դուրս եւաւ, լուրջ հիւանդութենէ մը բռնեցաւ, որուն պատճառն էր իր լողանքին պաղութիւնը, եւ, քանի մը օրւան տկարութենէ վերջ, մեռաւ: Իպն Լեւոն ճամբայ ելած էր թագաւորին այցելելու, երբ ան հանդիպեցաւ իր պատղամաւորներուն, որոնք դէպին (թագաւորին մահւան) պատահէն անմիջապէս վերջ ուղղակի թողուցած

էին (գերման) բանակատեղը։ Երբ խմացաւ թէ ինչ պատահած է, ինքզինքը նետեց իր բերդերէն մէկուն մէջ եւ պարխապներուն մէջ առանձնացաւ։ Թագաւորին որդին իր հօր կողմէն իրեն ժառանդ անւանւած էր, երբ ան նախ պատրաստեցաւ այս երկիրները արշաւել, եւ, հակառակ կարդ մը դժւարութեանց որոնք իր գէմ ելան, կըցաւ ինքզինքը հաստատել։ Երբ ան խմացաւ իպն Լեւոնի դեսպաններուն փախուստը, անոնց ետեւէն զրկեց եւ ետ ըերաւ։ Այս ատեն անոնց այսպէս ըստ։ «Իմ հայրս ծեր մարդ մըն էր, եւ ոչ մէկ բան կըրնար զինքը ստիպել այս երկիրը գալ, բացի Երուսաղէմ ուխտազնացութիւն կատարելը։ Ես եմ տէրը, որ այնքան տառապած եմ այս ճանապարհորդութեան ատեն։ Որով, եթէ իպն Լեւոն ինծի չհնազանդի, ես իր երկիրները պիտի արշաւեմ»։ Ասոր վրա իպն Լեւոն տեսաւ թէ ստիպւած պիտի ըլլայ տեղի տալ եւ թագաւորին այցելել անձամբ, որովհետեւ ան կը գտնէր ահազին բանակի մը զլուկը եւ վերջերս անոնց տողանցք ընել տած էր եւ տեսած էր թէ կային 42,000 հեծեալ, զինւած ամէն տեսակ զէնքերով եւ, անհաշիւ թիւ մը հետեւակ զինւորներու։ Տարբեր - տարբեր ազգերէ բաղկացած ամբոխ մըն էր եւ երեւոյթով օտարուախ։ անոնք իրենց պարտականութեանց կատարման մէջ խիստ էին, եւ խստագոյն կարդապահութեան տակ կը պահէին։ Որ եւ է մէկը որ ինքզինքը անպատւած էր, ոչխարի նման կը մորթէր։ Իրենց գլխաւորներէն մին ծառայի մը հանդէպ գէշ վարւած էր զայն անողորմաբար ծեծելով, եւ քահանաներու ժողով մը գումարեցաւ զայն զատելու համար։ Ոճիր մըն էր մահւամբ պատժելի, եւ ան համաձայնութեամբ դատապարտւեցաւ իր դատաւորներէն։ Մարդոց մէծ խումբ մը գիմեց թագաւարին անոր համար միջամտելու, սակայն իշխանը անզրուելի էր, եւ գլխաւորը վճարեց մահւան տուրքը։ Այս մարդիկը ինքզինքնուն կը զրկէին ամէն հաճոյք։ Եթէ անոնցմէ մին որ եւ է հաճոյք վայելէ, իր ընկերները կը խուսափին իրմէ եւ զինքը կը պախարտկեն։ Այս ցաւերը կը կրեն Սուրբ Քաղաքին վիճակին համար։ Ես հաւաստի կերպով տեղեկացւած եմ որ իրենցմէ ոմանք երկար ժամանակի համար երգւած էին հազուստ չկրել իրենց վրա, եւ հաղւած էին միայն իրենց զրահները (չղթայաշապիկ)։ ստիկա ստիկայն արդիւեցաւ իրենց առաջնորդներէն։ Համբերութիւնը որավ անոնք կը տանին տառապանք, նեղութիւն եւ հոգնութիւն կը հասցնեն զարմանալի չափի։ Քու խոնարհ ծառադ քեզի կը զրկէ գէուքերու վիճակին այս համարաւութիւնը։ Երբ որ եւ է նորութիւն պատահի, Աստուծոյ կամօք, ան (կաթողիկոսը) քեզի պիտի զրկէ տեղեկու-

թիւն այդ մասին։ Ասիկա Կաթուղիկոսին նամակն է։ Այս բառը կը նշանակէ երբէ։ Այս նամակին գրողին անունն էր Պար Գիրգոր Պիհ Պաղել»։ (185 - 9)

Վերի վկայութիւնը որ գրեթէ յանկարծակի կը բերէ զիս, Հայոց Կաթուղիկոսը կը ներկայացնէ իբր ստորագտաս լրտես մը Սարափին։ Այս տպաւորութիւնը որ մեր արդի հասկացողութեամբ ընդգրեցուցիչ կերեւայ, ունի սակայն մեղմացուցիչ, նոյն իսկ արդարացուցիչ պատճաններ։ Նախ՝ որ Հոռվմկլան Հայակիլիկիոյ պետութեան իրաւասութեան սահմաններէն դուրս էր. աւելի ենթակայ մահմետական աղջեցութեանց եւ այդ պատճառաւ հաւանական է որ ատենաւան Կաթուղիկոսը Գրիգոր Դ. Տղայ ստիպւած ըլլայ մահմետական իշխանութեանց, որոնց վրա տիրապետող էր Սալատին, Համակիր եւ օժանդակ ձեւանալ։ Ասկէ զատ, մեր մատենագրութեան մէջ Գրիգոր Տղայ ամբաստանւած է արծաքասիրութեամբ՝ հետեւելով Միխայէլ Ասորւոյ վկայութեանց։ Միխայէլ անձամբ ճանչցած է Գրիգոր Տղան եւ կը հաստատէ որ նոյն իսկ զայն խրատած է զիեղուտ անուն արծաքասիրութեան վերցնել։

Ես չեմ կասկածիր նամակին ստուգութեան վրա, որ կերեւայթէ աղբիւր ծառայած է Պէհա էտ - Տինի հոս տրւած թիւ Յ Հատաւծին մէջի ծանօթութեանց։ Անչուշտ, արար պատմիչը կրնայ մանր փոփոխութիւններ մտցուցած ըլլալ բնագրին մէջ։ Ստորագրութեան Պար Գրիգոր Պին Պավլի կը նշանակէ Վասիլի որդի Գրիգոր, այսինքն Հայոց Գրիգոր Դ. Կաթուղիկոսը՝ Տղայ անւանեալ, որ որպէս կը Վասիլի՝ Նղայրը Կաթուղիկոս Գրիգոր Պահաւունիի։ Պէղին էր Վասիլի՝ Տղայրը Կաթուղիկոս Գրիգոր Պահաւունիի։ Հա էտ - Տինի անդիւրէն թարգմանիչը Sir Walter Besant, M. A. Տինի անդիւրէն թարգմանիչը

Պար Գրիգոր Պէհ Պասիլը սիալմամբ կը նոյնացնէ Անոյ Եպիսկոպոս և Հայոց Կաթուղիկոս Բարսեղ Ա. Անեցիի հետ, որ քրոջ որպոս եւ Հայոց Կաթուղիկոս Բարսեղ Ա. Անեցիի հետ, որ քրոջ որպէին էր Գրիգոր Վահայասէրի եւ յաջորդեց անոր։ Թարգմանիչը նոյնպէս կաթուղիկոսութեան թւական կը գնէ 1180 - 1193, ըստ երեւոյթին առանց որ եւ է տւեալի։ Բարսեղ գահակալեց 1105 - 1113։ Գրիգոր Դ. Տղան է որ դահակալեց Սալատինի ժամանակ 1173 - 1193։

Գրիգոր Տղայ Սալատինի կը տեղեկազրէ Գերմաններուն եւ իրենց կայսեր կատարած բռնական գործերը Հունգարիոյ եւ Բիւզանտիոնի մէջ, տալով նաեւ առնւած կողովուտին մանրամասնութիւնները։ Օտար պատմիչներու մօտ, սակայն, կը վկայւի եւ կընդունի, որ Հունգարիոյ Պէլա թագաւորը սիրով ընդունեց եւ ճամբայ տւառ Շիկամօրուսին ու իր խաչակիրներուն։ Օտարները կընդունին, որ Շիկամօրուս եւ Բիւզանտացիք կուեցան, եւ Շիկամօրուսի յաղ-

թութեամբ Յոյները ստիպւեցան քսան եւ չորս պատանդներ տալ. սակայն, այս ամենը գլխովին կը տարբերի՝ Գրիգոր Տղայի վկայութիւններէն :

Գրիգոր Տղայ կը պատմէ խաչակրաց եւ մահմետականներու կրութիւններուն մասին աւելի հասկանալի մանրամասնութեամբ մը, քան ինչ որ կը գանենք այլուր : Գերմաններուն առաջին անգամ Հայակիլիկիոյ սահմաններուն մերձենալը կը կատարել Տարսոնի եւ Միսիսի մէջ, որոնք Հայակիլիկիոյ պետական սահմաններուն վրա կը կենային :

Նամակը կը յիշէ Հեթում ծառան, որ Լեռնէն առ Շիկամորուս կը զրկի իր պատիրակ: Հեթումի իր պատիրակ զրկւիլը հետաքրքրական է, որովհետեւ յիշեալը նոյն իսկ Լամբրոնացի Հեթումն է, որուն յարաբերութիւնները շատ լաւ չէին Հայակիլիկիոյ թագաւորին հետ: Տղայի նամակն ալ որոշ ցոյց կուտայ Լեռնի սկզբնական ցանկութիւնը Շիկամորուսի անօթի ջովիրները Հայակիլիկիոյ սահմաններէն հեռու պահել, որովհետեւ խաչակիրներէն օդուտ մը ակնկալելու գաղափարը մթագնած ու ալօտած էր, եւ, անշուշտ, Լեռնի սկզբ հեռատես եւ եռանդուն ինքնակալ մը անտարակոյս համապւած էր, թէ լաւագոյն պայմաններու տակ խաչակիրները կիլիկիոյ Հայութեան վրա քաղաքական պատուհաս մը ըլլալէ աւելի կը նային անտեսական անտանելի բեռ մը ըլլալ: Հայերը այնքան քիչ կը վստահէին գերման խաչակիրներուն, որ Շիկամորուսի խեզգամահ ըլլալէն անմիջապէս վերջ գաղտապողի կը փախչին բանակատեղին եւ Լեռնի հանգիպելով կը պատմէն անցուղարձերը: Լեռն ինքն ալ վախցած, անմիջապէս իր ամրութիւններէն մէկուն մէջ կամրանայ ու կառանձնանայ:

Ասդին գերման խաչակրաց բանակին մէջ անհանգստութիւն մը ծայլ կուտայ, մինչեւ որ կայսեր որդին գահը կը ժառանգէ, կացութիւնը իր ձեռքը կառնէ եւ իր հօր Լեռնի պատիրակներուն տւած խոստումները վերատին կը հաստատէ իր խոստումներով, եւ նոյն իսկ կը սպառնայ Լեռնի երկիրները ասպառակել, անոր պետութեան վրա արշաւել:

Գրիգոր Տղայի նամակէն կարելի է հետեւցնել, որ Լեռն աւելի տեղի տւաւ, քան թէ իբեն արևած խոստումներէն շլացաւ: Կաթուղիկոսին նամակը կը ջանայ գերման բանակը ահարկու ներկայացնել, զուցէ մտաղիր ըլլալով Սալատինի բարկութիւնը մեզմացնել. որովհետեւ որոշ էր, որ Լեռնի Գերմաններուն աեղի տալուն վրա, Սա-

լատին զուցէ ոխ պահէր Լեւոնի դէմ, յարմար առթիւ Հայոց դարձնելով իր ուշադրութիւնը:

Նամակին վերջին մասը կրնայ նոյն իսկ մեզի Ենթադրել տալ, որ Տղան Լեւոնի հետ համաձայնութեամբ կը թղթակցէր Սալատինի հետ, մինչ Լեւոն ինքը Լատիններուն հետ կերպով մը համաձայնութեան զալ կաշատէր, այսպէս ցանկալով կարելի եղածին չափ Հայակիլիկեան պետութիւնը փոթորիկէ անվթար պահել:

Ցաւալի է, որ մեզի կը պակսին ուրիշ նամակներ, որովհետեւ եղած են ուրիշներ ալ, ինչու որ Կաթուղիկոսն իսկ իր նամակին վերջը կը խոստանայ:

1190-ին կը կատարւին այս գէղքերը: Պէհա էտ -Տին վերի նամակին յաջորդող զլիսուն սկիզբը կաւելցնէ, որ «Երբ Սուլլանը հաստատ կերպով իմացաւ թէ Գերմաններուն թաղաւորը իպն Լեւոնի երկիրը մտած է եւ կը յառաջանայ Մոոլեմ երկիրներու վրա», (էջ 189) անմիջապէս դիմագրութիւն կազմակերպեց: Ասիկա կը հաստատէ, որ կայսրորդին Լեւոնի հետ արգէն համաձայնած էր եւ Հայակիլիկիոյ սահմաններուն մէջ մտած:

5) Պէհա էտ -Տին ՀԳ. գլուխով կուտայ գարձեալ արժէքաւոր վկայութիւններ: Շաբունակելով կայսրորդւոյն մասին խօսիլ՝ ան կըսէ.

«Թագաւորին որդին իր հօր տեղ անցած էր, սակայն, ան վարակւած էր լուրջ հիւանդութեամբ մը, որ զինքը ստիպեց կանգ առնել իպն Լեւոնի երկրին մէջ: Ան իր մօտ պահեց 25 ազնւականներ եւ 40 տաճարականներ, բանակին մնացեալը յառաջ զրկելով գրաւելու համար գէպի Անտիոք տանող ճանապարհը: Իր բանակը բարձաթիւ ըլլալով՝ ան զանոնք բաժանեց երեք զօրաբաժիններու: Առաջինը բարձրաստիճան կոմսի մը հրամանին ներքեւ կը յառաջանար Պաղբասի բերդին մօտէն, երբ այդ տեղին բերդապահները, թէ եւ հաղիւ քանի մը մարդ, յաջողեցան գերեվարել իր զօրքերէն 200 հոգի բանութեամբ եւ զարանով: Այն ատեն անոնք լուր զրկեցին, որ թշնամին շատ ուժասպառ եղած է, թէ անոնք կը տառապէին հիւանդութենէ, թէ ունէին քիչ թիւով ձիեր եւ բեռնատար զրաստիճան, եւ թէ իրենց պահեստն ու պաշարը զրեթէ ամբողջութեամբ սպառած է: Սիւրբոյ տարրեր քաղաքներուն մէջ հաստատւած Սուլլանին տեղակալները իրազեկ էին իրերու այս կացութեանը եւ զօրք զրկեցին գիտնալու համար թէ թշնամին ինչ կընէր: Այս մարդիկը հանդիպեցան (Գերմաններու) մէծ խումբի մը, որ թո-

դուցած էր իր բանակասեղին ձիերու համար դարձան դտնելու նը-  
պատակաւ անոնք (Մահմետականները) կորովի կերպով անոնց վը-  
րայ յարձակեցան, պատճառելով անոնց աւելի քան 500 կորուստ՝  
սպանեալ կամ գերի: Ատիկա, ամէն պարագայի տակ, մեզի ծա-  
նուցւածն էր մեր թղթակիցներուն կողմէն իրենց նամակներուն մէջ:  
Երկրորդ պատղամաւոր մը եկաւ Կաթուղիկոսէն եւ ընդունեցաւ  
Սուլդանէն. այս տեսակցութեան մէջ, ուր ինքս ներկայ էի, ան մե-  
զի տեղեկացուց, որ թէեւ Գերմանները բազմաթիւ էին, այլ սակայն  
չատ տկար վիճակի մէջ, «րովհնետեւ անոնք հաղիւ թէ ձի կամ պա-  
շար ունէին, եւ իրենց բանակասարքին զլխաւոր մասը էշերով կը  
փոխադրւէր: Ես դիմք գրաւեցի, ըստ ան, կամուրջի մը վրա, ուր-  
կէ անօնֆ պիտի անցնէին, զանոնի լաւ մը տեսնելու համար, եւ տե-  
սայ մեծ քիւով մարդոց անցքը, գրեթէ ամրողջը անզրահ եւ աննի-  
զակ: Ես հարցուցի ասոր պատճառը, եւ անօնֆ պատասխանեցին.  
«Մենի քանի մը օր վատառող դաշտի մը մէջ անցուցին, մեր պա-  
շարը մեր փայտին նման սպառած էր, եւ մենի ստիպւեցանիք վառել  
մեր սարքւածքին մեծագոյն մասը: Մեծ կորուստներ ունեցանի հաեւ  
մահամբ: Մենի ստիպւեցանիք մեր ձիերը սպանելով ուտել, եւ այ-  
րել մեր նիզակներն ու պահեստները փայտի նւազութեան պատճա-  
ռաւ»: Կոմար, որ կը հրաժայէր անոնց յառաջապահներուն, մեռաւ  
երր անոնք Անտիոք հասան: Մենք իմացանք որ իսկ Լեւոն, իմանա-  
լով բանակին յողնած վիճակին մասին՝ ատկէ առաւելութիւն մը շա-  
հելու ակնկալութիւնով մը լիցւած էր, եւ, գիտնալով, որ թագաւո-  
րը հիւանդ էր եւ իր հետ պահած էր փոքրաթիւ մարդիկ, ան (Լե-  
ւոն) որոշեց զայն (կայսրորդին) կողոպտել իր գանձերէն: Անտիոքի  
իշխանն ալ, մեզի ըստեցաւ, իմանալով ասիկա՝ յառաջ զնաց դիմա-  
ւորելու Գերմաններու թագաւորը եւ զայն քաղաք բերելու՝ նպա-  
տակ ունենալով նոյն այս զանձերը իւրացնել, եթէ պատահի որ  
թաղաւորը իր քաղաքին մէջ մեռնի»: (Էջ 191 - 2)

Պէհա էտ - Տինի այս վկայութիւնը դարձեալ Լեւոնը անկամա-  
կից օդնող ցոյց կուտայ գերման խաչակիրներուն: Վերստին կը յե-  
շէ Գրիգոր Տղայէ եկող տեղեկատուի մը մասին, որ իր լրտեսու-  
թեան արդիւնքը Սուլդանին կը պատմէ Պէհա էտ - Տինի ներկայու-  
թեամբ իսկ՝ տարակոյս չթողնելով Գրիգոր Տղայի Սալտանի համար  
լրտեսութիւն ընելուն մասին: Լեւոն կը ներկայացւի նոյն իսկ  
կայսրորդոյն տկարութենէն իբր օգտւիլ ուղող: Ասոնք բոլորը կու  
գան գլխովին հակասելու ցարդ մեզի աւանդւած պատմական տեսո-  
կէտներուն: Անշուշտ, նպատակս չէ քննական ուսումնասիրութեամբ

մը ճշգումներ ընել հոս, այլ կը բաւականանամ միայն ներկայացնելով այս նոր վկայութիւնները:

Պէհա էտ - Տին որ ականատես մանրամասնութեամբ մը կը պատմէ Սալատինի գործն ու կեանքը, եւ իր պատմութիւնը կը հասցնէ մինչեւ անոր մահը, չի յիշեր որ Սալատին իր մահւընէ քիչ առաջ մտադիր էր Կիլիկեան Հայաստանը պատժել հոն արշաւելով եւ ասպատակելով: Զեմ դիտեր թէ ուրիէ ներշնչեալ Օրմանեան կեզրակացնէ իր «Աղդապատում»-ին մէջ. «Լատին թագաւորներ Սալահետտինի հետ հաշուութեան պայմաններ կնքելով եւ ձեռւընին մնացած հողերը ապահովելով ետ գարձան Եւրոպա, առանց Կիլիկիոյ Հայերուն համար նպաստաւոր պայման մըն ալ աւելցնելու, որով Սալահետտին աղասորին կրցաւ Հայոց դէմ գարձնել իւր թշնամութիւնները, եւ թերեւս աղէտներ ալ պատճառէր, եթէ 1193 փետրւարին մեսնելով՝ Կիլիկիոյ վրայէն երկիւղալի վտանգը չփարատէր»: (էջ 1491): Օրմանեան իրը աղբիւր նշանակած է «Սիսւան»-ը (էջ 451):

Սալատին հիւանդացաւ Սէֆէր ամսուն 16-ին, Հիմրէթի 589-ին, որ մեր 1193 փետր. 21-ը կընէ, եւ 12 օր վերջ, Սէֆէր ամսոյ 27-ին, այսինքն մեր մարտ ամսոյն 4-ին մեռաւ: Սուլդանը Սնդլիոյ Ռիչարտ Առիւծասիրտին հետ խաղաղութիւն կնքեց 1192 Շապան ամսոյն 22-ին, որ կընէ Սեպտ. 2 մեր հաշխով: Արդ՝ Սալատին ուրախ եղաւ դաշնազբով համաձայնիլ, որովհետեւ, Պէհա էտ - Տինի վկայութեամբ իսկ, մահմետական ուժերը այլեւս ձանձրացած անվերջ պատերազմներէն, կընդվզէին Սուլդանին հրամաններուն հպատակելով պատերազմելէ: Եափայի առջեւ մահմետական ուժերը մերժած էին յարձակիլ տրւած հրամանին հետեւելով: Պէհա էտ - Տինի վկայութիւնը ցանկալի գտաւ խաղաղութիւն ընել, որովհետեւ իր զօրքերը չատ տառապած էին, եւ բոլոր իրենց ինչքը սպառած էր, անդիտէր նաեւ որ անոնք չատ անհամբեր էին տուն վերագառնալ, եւ չմոռցաւ Եափայի առջեւ անոնց դժկամակութիւնը, երբ ան անոնց հրամայից յարձակելու համար յառաջանալ, եւ անոնք մերժեցին շարժիլ»: (էջ 383): Եւ ասիկա Սուլդանը մտահոգող բաներէն մին էր միայն: Ուրեմն, առնւազն տղայական է հետեւցնել, որ Սալատին յանդուներ Հայակիլիկիոյ վրա յարձակելու նման դժւարին զործի մը ձեռնարկել, տասնորդւած, բարոյալքւած, անհնաղանդ բանակով մը եւ զրեթէ սպառած պետական գանձով մը. ասկէ զատ, ան անդամ մը փորձած էր Ռութէնի ատեն Հայակիլիկիա մտնել, բայց չէր յաջողած որ եւ է չօշափելի արդիւնք մը ստանալ, եւ մեկնած էր: Արդ՝ Սալատինի վերագրել Հայակիլիկիոյ վրա ծրագրւած արշաւանք մը

Ռիշարտի հետ զինքը ուժասպառ ըրած մարտնչումներէն վերջ՝ ոչ  
միայն պատմական տևեալներով չէ կարելի ընդունիլ, այլ նոյն իսկ  
իրականութեան բոլոր արժէքներուն հետեւութեանց հանդէպ մե-  
ղանչում մըն է :

Թէ Լատիններուն, աւելի ճիշտ է ըսել Ռիշարտի, հետ Սալատինի  
դաշնագիրը չունէր Հայոց համար որ եւ է կէտ պարզապէս անոր  
համար, որ ասոր տեղիք չկար, եւ Պէհա էտ - Տինէն կարելի է հե-  
տեւցնել, որ Սալատինի համար Հայերը թշնամի չէին եւ ոչ ալ Լա-  
տիններուն կամ Գերմաններուն դաշնակից համակիրներ, ընդհակա-  
ռակը, կամակոր օգնողներ կը նկատեէին :

Պէհա էտ - Տին կը վկայէ, որ Հայոց նման Վրացիներն ալ Սալա-  
տինէ թշնամի չէին նկատեէր, որոնցմէ պատուիրակ մըն ալ եկած էր,  
Սուլդանէն Երուսաղէմի մէջ իրենց համար թոյլաւութիւններ խնդրե-  
լու նղատակաւ : Ս Յակոբեանց միաբանութեան տրւած հրովարտակ  
մը Սալատինը կը ներկայացնէ իրը Հայոց պաշտպան : Ուրեմն, մենք  
կրնանք անհիմն նկատել Սալատինի վերադրւած Հայոց հանդէպ թըշ-  
նամութիւնները եւ մանաւանդ անոր իրը թէ Հայակիլիկիոյ վրա ծը-  
րադրեալ արշաւանք մը : Աբար պատմիչը կը վկայէ, որ Սուլդանը  
Խլաթէն, Պաղտատէն պատուիրակներ կընդունի, իր բանակը կը ցրւէ  
եւ նոյն իսկ կը մտադրէ Մէքքէ ուխտի Երթալ : Կայցելէ Սիւրիոյ զա-  
նազան վայրերը, նաեւ Դամասկոս, եւ կը վերադառնայ հոն, ուր ալ  
կը մեռնի :

Վերջապէս, նոյն իսկ մեր Հայակիլիկեան պատմութիւնը, հա-  
կառակ որ ամենաշատ ուսումնասիրւածն է մեր մէջ եւ ամենաձո-  
խը հում նիւթերով, կարիք ունի լուրջ վերաքննութեամբ վերստին  
գրւելու :

